

Նայնի չէ հնար բացարձակապէս հաստատելթէ  
կայ ինքնարեր ծննդագործութիւն:

Մի և նցին ինդիրն մեծաւ ինամզը և ուշա-  
դրութեամբ արդի ժամանակու և մինչեւ ցարդ  
իսկ ինդանի եղաղ զիտնականագոյն անձանց-  
մէ քննուեցաւ համգերձ բազմաթիւ փորձերավ.  
սսկայն գարձեալ անորոշ մասց, և բնաւ զայն  
չիրցան լուծել: Պատճառն է, վասն զի չեն  
կրնար որ և իցէ եղանակաւ օգոյ մէջ գտնուող  
մանրադիտական գործարանաւոր մարմեոց ըն-  
ծիւղբն կերպով մի արգելու՝ որ վերոցիշեալ  
լուծմանց քրայ չհասնին:

Ի վախճանի՛ գիտելով թէ կատարեալ կազ-  
մութիւն ունեցող ամենայն կենդանիք, և անոնք  
ևս որ պարզ աշջո կամ նոյն խակ մասնբագէտ  
գործեաց ձեռօք յայտնի և որոշ կը տեսնուին,  
ամէնքն ինամածնողաց այս ինքնիրենց նման  
էակներէ յառաջ կու գան, ասկից կը հետեցը-  
նենք թէ հաւանական է՝ եթէ շրանք ստոց,  
որ նաև ամենապարզ կազմութիւն ունեցող  
մանրագնին գործարանաւոր մարմենք ևս, վե-  
րցիշելոց նման պէտք է որ ՚ի նախաճնողաց  
սերին:

### Հ. ՊԱՒՂՋՍ ԳԱՖԹԱՆ

## ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՓՈՇԻ

(ՏԵս էջ 191)



արդ անդրագարձութիւն մի  
բաւական է իմանալու այս-  
շափ փոշւոյ պատճառը և աղբիւրը:

Նկատենք արդ տեսնել կտոք մը լը-  
ծեալ զցյգ մը ձիերով կամ եղամիք,  
և կամ թէ մարդ մը լինի որ միշտ զցյն,  
և ընթանայ հանդարտաբար և կամա-  
բագ . գիտենք երկաթուղոյ կառաց  
շարք մը, որ թէ առած կարծես կը թըրո-  
չի ճամփոն ուղղութեամբ, ձգելով իւր  
ետևէն փոշոյ ամսպ մը, որոյ մեծա-  
գոյն մասն գարձեալ յետ սակաւուց  
իւր տեղը կը գառնայ. իսկ միւս մասն  
մատնեալ օգոյ հսամանաց բըրնութեան  
վերստին պիտի գառնայ հոն՝ ուսկից  
որ ելած էր, յետ երկար կամ կարծ,  
աւելի կամ նուալ օդաշու ճանապար-  
հորդութեան:

Գարձեալ գիտենք որ և իցէ ծխան  
մը՝ երբ ծխէ. ծուխն ընդ իւր կը բար-  
ձրացընէ զմուր և ուրիշ հաստատուն  
մարմիններ, և այս մարմիններն տարու-  
բերելով օգոյ մէջ աստ և անդ՝ օրերով կը  
կենան գեանէն աւելի բարձր: Քանի  
մը քաղաքաց մէջ ուր արուեստական  
ձեռագործք շատ զարգացեալ են և հե-  
տերքար գործատունք բազմաթիւ և  
ծխնելցող շատ, օդն այս յետնոց ար-

ձըկած մեծաքանակ ծուխին պատճա-  
ռաւ՝ առանձին յատկութիւն մը կը  
ստանայ. ինչպէս օրինակ իմմ Մէնչըս-  
դըր և նիւքասլ, Մեծին Բրիտանիոյ եր-  
կու ձեռագործական վաճառուց կող-  
մանէ համբաւաւոր քաղաքներն. որոց  
օգն այս պատճառաւ լի է երկաթոյ  
թիւուուտաիւ, ծծմբատ նատրունիւ, և  
ուրիշ գործարանաւոր և անդործաբան  
նիւթերով, զորս ամէնքն ալ տարրա-  
բանական վերլուծութեամբ գտած են  
միխոյ և միդի կազմութեան մէջ: Նմա-  
նապէս նաև իտալական երկու յառա-  
ջացած քաղաքաց Դուրինի և Միլանու  
օգն ալ կը բավանդակէ երկաթոյ թը-  
ժուուտաի մագնիտացեալ մանրուռ:

Հետաքրքրական գէպք մ'ալ որ կը  
հանդիպի տաւանց բացասութեան և ա-  
մէն տարի յունիս և յուլիս ամսոց մէջ  
Ստորին Նահանգաց և Գերմանիոյ Հիւ-  
սիս-Արևմտեան մասին վրայ՝ հետե-  
ւեալն է: Ամէն տարի այն երկրին կա-  
լրածատէրերն սովոր են մայիս և յու-  
նիս ամսոց մէջ վառելու փոխանակ  
ածեայ՝ զինվակուշտն (tourbe), զոր կը  
ժայլին աշնան ժամանակ և կը չորցը-  
նեն ձմեռ ատեն. այս հողակոշն որ  
արգէն շատ ծուխ կ'արձըկէ, վառուե-

լով մեծ քանակութեամբ՝ աւելի ևս ծուխն կը շատնայ, և քարձանալով կը տարածուի միջնալրասի ընդարձակութեան մը կը սոտանայ միգի, զոր աելացիք յատուկ առուամբ մը հօհեառած կ'անուաննն:

Դարձեալ այն երկիրներն՝ որոց սահմանըն կը յանդին 'ի ծով, և որոց ափանց վրայ ծովու գէզագէզ ալիքներն կու գան խորտակուելու անդադար, կը գտնուի փոշոյ մշտարւղի աղբիր մը: Ալեաց վրփուրներն ժայռից զարնուելով օդոյ մէջ կը ցրուին ամենանուրբ ամպի մը նման, որոց ջուրն արեւու չերմութենէն չողիանալրով կը թողուն օդոյ մէջ հաստատուն աղի մասնիկներ: Գործոյն մնացածը կը կատարէ սիւդն, որ օրուան միջոց 'ի ծովէ 'ի ցամաք երկիր կը փչէ, և գիշերուան ժամանակ ցամաքէն 'ի ծով օդոյ հոսանքը. և այսպէս այս աղի մասունքն կը ցանուին և կը ցրուին միջնոլորտի տարածութեան մէջ:

\* \*

Մեր միջնոլորտն հոսանուատ ովկիտնոս մ'է, որոյ խառութիւնն ոչ երբեք հաստատուն է: կը գտնուին միշտ օդոյ հոսանք՝ որը կ'ընթանան 'ի հարաւ, 'ի հիւսիս, յարեւելս և յարեւմուսու, 'ի վիր և 'ի վայր, միով բանիւ ամենայն ուղղութեամբ զիրար կը կտրեն. և այս հողմունք թէպէտ և տկարեն, ինչպէս են սիւդք, այլ երբեմն սաստկանալրով կը ստանան բանութիւն մը՝ որ կը հաւասարի ամենասաստիկ հողմոց հոսանաց, և երբեմն իսկ անցնելով ըստ չափ՝ կը շնչեն այրեցած գօտոյ բուռն հոսանաց: և ահաւասիկ ուրիշ աղը մ'ալ միջնոլորտային փոշոյ: Եւ եթէ այս հողմունք շնչեն երկրիս վրայէն անցնելով ծովիր և ցամաքներ, կը բերեն հաստատուն մարմոց մասունք, զորս կը տարածեն մեր միջնորդտին մէջ իրը փոշի, ժողոված լինելով զայնածառոց վրայէն իրենց երկային ճանապարհութեան միջոց: իսկ եթէ շնչեն:

միջին բարձրութեամբ մը երկրէս վեց, հանդիպելով օդոյ մէջ սաւառնեալ ուրիշ հաստատուն մարմոց գէզերու, որք ով դիտէ ինչ պատճառէ 'ի մի հաւաքուած են, զաննք իրենց հետ կը մղին կը տանին, որով կ'երկարաձգեն. անկումը երբեմն տարիներով լիսկ: Այսպէս ուրեմն առաջին դիպաց մէջ հողմունք աղբիր են փոշոյ, և երկրորդին մէջ պահպանիչք փոշոյ:

Թաթարստանի խիվա և Պուխարա քաղաքաց մէջ կը գտնուի ահագին ընդարձակութեամբ անտպատ մը, ուր կը շնչէ հողմ մը, զոր աելզացիք բէպար կ'անուաննն: հեռուեն ոչ այլ ինչ կը տեսնուի՝ բայց եթէ փոշոյ թանձր ամպ մը, որ կատաղաբար կը մերձենայ ճանապարհորդին. քամին յառաջ կ'ընթանայ խուլ շնչմամբ, կը պատէ ըզշնչաւոր և զանշունչ էակս, և յետ անցնելուն՝ կը թողուս փոշոյ հետք մը երկու մնութիւննձրութեամբ: Աւազոյ առաջին հատիկները զոր կը զգայ շընչուոր էակ մը, հրեղին անձրիկ արգամիք կը կատարեն: կը թողում յիշատակերու Սահարայի Սիւնւելը, Արաբից և Հնդկացին ովկիանոսի Մուրսիկը, Ասիից, Ափրիկոյ խորշակները, և հետեւարա ուրիշ շատեր:

Դարձեալ ուրիշ աղբիր միջնորդտային փոշոյ պէտք է համարել զհրաբուղս, յորոց մերթ մին և մերթ միւսն միշտ կը ծխէ: Եւ փոշոյ և կամ աւելի աղէկ ըսելով մնիրոյ չափն զոր զուրուկ կը զեղուն հրաբուղինք իրենց բորբոքման ժամանակ, անհաւատալի է, և այսպիսի սաստկութեամբ կ'արձեկեն և կը արածեն այս փոշին և կամ մոխրը՝ որ հազիւ կրնայ երկակայութիւ:

Քրաքաթոս հրաբուղին՝ որ կը գրտնուի Ավկիանից Սունտանելուցին մէջ, 'ի 1883 ամի արտաքսյ կարսի բարբոքումն ունեցաւ օգոստոսի 26 և 27ին, որոյ արձակած մնիրներն և քարելն բարձրացան միջնորդտին մէջ 15-20 հարամէզր բարձրութեամբ, և իրեն մոխրով ծածկած երկրիս մակերեսոյին էր 750,000 քառակուսի հազարամեղը,

որ է ըսել ընդարձակութիւն մը սակառ  
ինչ պակաս քան զեռապատիկ խոտ-  
լից տարածոցին:

Եւ սակայն այս բորբոքումն չէ այն  
սականներէն մին, որք իրենց սասա-  
կութեա մինչանաւոր եղան, և զորս  
պատմութիւնն իրը արտաքայ կարգի  
զիպուած՝ իրեն գասատեարներուն մէջ  
անցուցած կ'աւանդէ մարդկային ա-  
պագայ սերբնդոց. ինչպէս է այն՝ որ  
հանդիպեցաւ սց գարուս սկիզբները  
1815ին, դարձեալ նոյն աշխարհին (Ռէ-  
կիանիոյ) Սումպաւա կղզւոյն մէջ գրտ-  
նուած թումպոր անուամբ հրարդասային  
լեռնէն. այնպէս որ եթէ առաջնոյն  
արձակած միսին 18 հազարամետր  
խորանարդ մեղ կը գրաւէր, յետնոյն  
համար պէտք է ընդարձակութիւն մը  
հաւասար 317 խորանարդ հազարամե-  
դրից, այսինքն է 17 անդամ մեծ քան  
զառաջինն: Եւ եթէ միայն գուրս նե-  
տուած հասաւասուն մարմասոց գրաւած  
տեղին կը գերազանցէ քանի մը տասն  
և հարիւր հազարամեղիներ, որչափ ևս  
առաւել մեծ պէտք է որ լինին կազի և  
շոգւոյ տարածոցն, որք յանհունս ա-  
ռածդական ենք քան զհաստատուն մար-  
մինս:

Հրաբուզիներաւ բորբոքմունքն եւ բա-  
նիլըն բնութեան գործ մի լինելով,  
հետեւաբար իւր արդիւնքն ևս պէտք է  
ընծայել բնութեան, որով և զղարմա-  
նալ այս արգեանցոց վրայ, մասմակավ  
բնութեան իւրաքանչիւր գործոց մե-  
ծաթիւնն և ահագնութիւնն: Սակայն  
այս վերցիշեալ բորբոքումներն ու միշտ  
կը պատահին, թերիս ըսէ ոք. սառու-  
գիւ այդպէս է, սակայն ո՞լ կրնայ շը-  
հաւասացնել մեղ թէ այն արգիւնքն՝  
զոր յառաջ բերին բրաքամոս և թում-  
պոր քանի մը աւուր միջոց, զնոյնն քա-  
նի մը հարիւր փոքր հրաբուզիներ աւե-  
լի երկայն ժամանակի մէջ և առանց  
մեր անզրագառնալուն յառաջ շնեն բե-  
րեր, ի բնութեան կան պատճառներ՝  
որք անհշան կրնան համարուիլ, սա-  
կայն երբ կը ներդործեն շարունա-  
կաբար, իրենց արգիւնքն զրեթէ կը

հաւասարի այն արգեամոյ՝ որք յառա-  
կու զան որ և իցէ յանկարծական,  
բայց սակայն յուժգին և 'ի տարօրինակ  
պատճառաց:

Հրաբլիք բորբոքումներ, օգոս խան  
գալմունք՝ փոշոյ այնպիսի պատճառ-  
ներ են, որք մարդու զարմացումն կը  
շարժեն, բայց սակայն ոչ նուազ ար-  
գասապեր են նաև ուրիշ քանի մի ե-  
րեսոյիք, զորս հոգիւ կ'անդրագառա-  
նամք: Ճփումն՝ մին է այս յետին պատ-  
ճառաց: Ճփումն որ ընկերական կե-  
նաց մէջ կը մաշեցընէ քիչ ժամանակի  
մէջ նոյն իսկ բարեկազմ մարդ մը, ու-  
սումնական աշխարհի մէջ աւելի ազ-  
գու և խանգարիչ պաշտօն կը կատա-  
րէ: Անընդհատ կը բանի՝ առանց կոնդ  
առնելու, առանց զգալի լինելու՝ յամե-  
նայնի կը մտնէ, զամենայն կը մաշեցը-  
նէ՝ ամենայն ինչ անշօտափելի փոշոյ  
փոխարկիւով: Մթնոլուրապին օգոյ հո-  
սակը շփման գործոյն լրումն կու ատան,  
և այն փոչիները՝ զրոս անընդհատ աշ-  
խատութեամբ զպացուցեր և ժողովեր  
է, ցիրուցան կ'ընեն այս հոսանքն և կը  
ցրուեն օգոյ մէջ:

Դարձեալ իրը նշանաւոր և յետին  
պատճառ փոշոյ, յիշատակեմքնակ ըլ-  
տիկեղերական տարածոցն (espace cos-  
tique), որ կը բազկանայ 'ի մնջրակաց  
և ասուպներէ: Այս երեւութիս վրայօք  
ուրիշ յօդւածի մը մէջ խօսիլ կը թո-  
ւում՝ զայս միայն ծանւցանելով տռ  
այժմ՝ որ թէպէտ և յառաջադայն  
այս բանիս գոյութեան վրայ կը տա-  
րակուսէին, սակայն հիմու այնպահ քըն-  
նութեամբ և ջանիւ ամենէն հաստա-  
տուած է՝ որ տարակուսանաց տեղիք  
շի վերցիներ, այլ միայն կարծեաց  
անմիաբանութիւն կայ՝ նկատմամբ ա-  
նոնց քանակութեան: Ոմանկ մտածե-  
լով մէտէորայտիկոն խումբերու մեծ  
թիւը, և այն միթիսնաւոր մէտէորաներն՝  
որ իւրաքանչիւր տարուան մէջ մեր  
մմնուրատին մէջ կը մտնեն, հասեցու-  
ցին՝ որ յետ ժամանակաց պիտի ժողո-  
վի և թափի երկրիս վրայ այդիքան տիե-  
ղերական նիւթ, որ զգալի կերպով ել-

կրիս կեզեր թանձրացընէ : Խակ այլք , մտածերավ այս անկեալ մարմոց փառքը կութիւնն (որոց խումբներուն կը հանդիպի երկիրս իրեն ընթացից մէջ արեւ բալորտիքը , և անսնց մէջէն կանցնի ժամերավ՝ առանց ամենեին այլակերպութեան նշան մը ցուցընելու իւր կազմութեան մէջ) հաստատեցին՝ ոչ առանց հիման կարծիք մը նախըն թացին բոլորովին հակառակ : Ապագայն միայն կարօղ է այս խնդրոյս լուծումն շնորհել :

\* \*

Մթնոլորտային փոշին մեծ կարեռ բութիւն կը սատանայ , եթէ նկատեն զայն երկիրս հետ ունեցած վերաբերութեանց մէջ : Գարձընենք միանգամ աշքերնիւ ակնարի մը տալու հետաքըլք քրակիան քանի մը երեսութից , որոց պատճառքն երբեմ անցայտ , այլ այժմ ամենուն յայտնի են , չըր մասախալոյ և կաւային փոշւց և արենախտան անձրիի , և կարմիր ձիւնոյ կ'ուզեմ ըսել : Բորոր այս երեսյթներն հետեանի են մթնոլորտային փոշւց , և որոց վրայ չուզելով խօսքերնիս երկնցընել կ'անցնիք ուրիշ իրի մը վրայ , որոյ մէջ մըթնոլորտային փոշին տիեզերական հաղմութեան և պահպանութեան համար անհրաժեշտ կարենութեան ձիլք կը ստանայ , որ է հետեւեալն :

Փոշին ընդհանրապէս վնասիչ , կործանիչ և քակտիչ համարուած 'ի հասարակաց , այլ սոնի նաև իւր կարեռ բութիւնն , առանց որց անհնարին էր մարզուս ապրիլ , և ոչ միայն մարզուս , այլ նաև կենդանեաց և զրեթէ առ հասարակ ամենայն բուսոց : Այս փոշոյ կարենութիւնն ոչ միայն տեսականապէս կը տեսնուի , այլ նաև 'ի փորձոյ :

Արեգակն չերմութիւն կ'արձրէէ , և սոկայն այն որ աղբիւր է գերազանց չերմութեան , որչափ որ առ այն կը մերձենամք՝ բարձրանալով յերկրէս , այնքան ալ մթնոլորտին չերմութեան

աստիճանն նուազ կը գանենք : Որոյ ապացոյց կեցած են ահաւատիկ լերանց ձիւնով մշտապատքադամունքն , և այն նոյն խկ այրեցնեալ գօտուոյ արեւու կիզիւ աղդեցութեան ներքի . գարձեալ այլ և այլ արժանահաւատ անձանց ըրած օգաչու վիրելքն : Այս զարմանալի և ատրօրինակ երկութիս պատճան յայսմէ : մեր մթնոլորտան առանձին կերպով չերմութեան ենթակայ լինելով , այսինքն թափանցիկ չերմութեան ճառագայթից , և տկար հազրդականութիւն մ'ալ ունենալով չերմութեան , կը ատքնայ ոչ այնչափ ուղղակի ի ճառագայթից արեգական , որշափ յերկրէս և 'ի ծովէ առ ինքն անդրագարձած չերմութիւնն : Սակայն այս չերմութիւնն ոչ ինչ կրնար համարութիւն եթէ փոշոյն ներկայութիւնն շինէր , որ կ'աճնեցընէ զայն , աւելի ընդունակ լինելով չերմութեան , որով չերմութիւն ընդունելով յերկրէս՝ կը ատրածէ մթնոլորտին մէջ :

Բնական հարցում մ'է որ ամենուն մտաց մէջ կրնայ ծազիլ թէ ինչ աստիճանի չերմութիւն կրնայ ունենալ լերան մի գաղաթն , որոյ բարձրութիւնն անցնի քան զբարձրութիւնն մեր մթնոլորտին . և կամ թէ բունք՝ ինչ չերմութիւն պէտք է ունենայ մեր գունան , եթէ յանկարծակի այս մթնոլորտն , այս օդոյ զանիգուածն սպառի և անյատանայ :

Մթնոլորտի ոչնչութեամբն պէտք էր նաև երկիրս չերմութիւնն մեծապէս նուազէր , թէպէտ ենթարկեալ լինէր այնպիսի չերմութեան ճառագայթից , որ շատ գերազանցէին քան զայժմանն : Մթնոլորտին անչութեամբ՝ երկրիրս չերմութիւնն ալ գրեթէ ոչնչանար պիտի , ինելով 45 աստիճան ստորքան զըլըոյ հարիւրաման չերմաշափի . որովհեակ օդոյ բարձրամք՝ երկրիրս շատ աւելի չերմութիւն պիտի արտադրէր մի ջոյին մէջ քան զօր պիտի ընդունէր սազգակի արեգական չերմացուցիչ ճառագայթիթներէն Հոս և փոշւց ներկայութիւնն և կարենութիւնն կը տեսնուի ,

տուանց որոյ երկիրս շատ աւելի ջերմութիւն պիտի ծաւալէր օդոյ մէջ քանզիր կը ծաւալէ այժմ. անժխտելի իրականութիւն մ'է այս. սակայն միայն քանակը դեռ չի գիտցուիր:

\* \*

Փողին՝ դարձեալ միծ մասն մի կը դրաւէ ձիւնոյ, անձրեի, կարկտի և ուրիշ որ և իցէ ջրային մէտէորայից կազմութեան մէջ:

Բնաբանութեան սենեկաց մէջ շատ տեղ կը լինի փորձ մը ոչ այնքան դժուարին, և որ կայանայ յայսմ. նույն երկայն ապակեայ խողովակի մը մէջ խոնաւ և մուգուր օդ, անցրնելով զայն բամբակի և քաղցրիտ (glycérine) միջնէն. յետոյ օգահան դործուլ դատար. կել զայն բովանդակապէս, որով կը պապի մինչեւ այն աստիճան՝ յորում շոգին՝ ի ցող կը փոխարկի: Աւկայն խողովակին մէջ ամենեին տարբերութիւն չի անհնաւիր, և առաջուան նման պայծառ և լուսաւոր կը մնայ տակաւին: Խողովակին մէջ տուաջուց հաստատուած լրմնակւոյ թել մը պէտք է արդ ելեկտրական բարդով հրաշէկ ընել, և յետոյ մոցընել նորէն խողովակին մէջ բամբակի և քաղցրիտի միջնէն անցած խոնաւ օդ, և յետոյ երբ դարձեալ դատարիկելով օգահան դործուլ ջերմութեան աստիճանն առաջնոյն նըման նուազեցընենք, ահաւասիկ մէկէն յերեան կ'ելնէ խողովակին մէջ թանձր ամսոյ կյուտ մը: Այս երկրորդ փորձոյս մէջ խոտացումուրիմ արգիւնք մ'է հրաշէկ դարձած լրմնուկւոյ թելին, որոյ բոլորակիքը շրջապատած են միլիոնաւոր հաստատուն, ամենանուրբ մանրագիտական կորիզներ, որոց պատճառ պէտք է համարել անտարակոյս լրմնուկւոյ արձրկած փոշին, չգտնուելով ապակւոյ մէջ ուրիշ փոշի, որով հետև նախընթացաբար՝ խողովակին մէջ օդ մտցած ժամանակ՝ անցուցինք զայն բամբակի և քաղցրիտի միջնէն,

Ուստի իբր հետեւանք կը հասաւատեմք թէ տառանց հաստատուն մարմոց որք կը ծառայեն իբր կորիզ, ամպ ամենեին չի կրնար գոյանալ. որով ըստէ է թէ որ և իցէ ջրեղէն մէտէորամը պէտք է որ իբր իրեն պատճառ և կամ կորիզ ըսենք ունենայ հաստատուն մարմոց կար մը, փոշի մը, որոյ բոլորտիք քը կարենայ իւրանալ, և եթէ այս փոշի շինէի, կամ ոչ երբեք ջրեղէն մէտէորայիք պիտի ձեւանային, և կամ ջուրը ինչպէս երբեմն ջրհեղեղի ժամանակ նոյնպէս և այժմ սահանարաց վար գա. հավիժելով իրենց ծանրութեամբ և սասակութեամբ ամենայն իրաց ապականի և աւերիչ պիտի լինէին:

Եթէ մեր մժմնորուան բաղկանար միայն՝ կտզային բազագրութեանց և մէջը չգտնուէր ամենեին փոշոյ հետքն անդամ, նոյն ատեն երկնից երեսը բուրովին տարբեր պիտի ետևէր քան զոր այժմ կ'երեւի: Մեր այս կապոյտ, պայծառ և հանգարտ երկնից երեսը պիտի շինէր, և ոչ իսկ լուսոյ այն ծաւալականութիւնն. գարձեալ պիտի ըլինէր լուսոյ և սուուերի այն պրանչելի բազագրութիւնք և տարրուշմունք՝ որք յաջորդաբար իւրարու վրայ կը բարդին և զրուի ի զուր կը ջանան նկարից ճշշդութեամբ մեր աշաց առաջի պատակերին ներկայացընել: Զարեգակն պիտի տեսնէինք իբր մժմաստուեր ենթակայի մը վրայ, և իրեն պայծառութիւնն առ հասարակ աշաց զգայարանաց խաւարցաւցման պատճառ պիտի լինէր. և այս սաստիկ պայծառութեամբն հանդերձ այն մարմինք՝ որք չեն զտնուիր ուղակի իրեն ճառագայթից ազդեցութեան ներքեւ, բոլորովին խաւարի մէջ ծածկուած պիտի լինէին: Մեր չորս կովմն ուրիշ բան պիտի չունենայինք, բայց եթէ կամ անընդհատ շացուցիչ լցոյ մը և կամ թանձր խաւար մը: Դընելով մեր աշաց առնիւը որ և իցէ անթափանցիկ արգեկը արեգական ճառագայթից, օրուան ամենալուսաւոր միջոցին իսկ՝ կարող պիտի լինէինք տեսնէլ զայն բամբակին պատճառ պիտի լինէինք տեսնէլ զաստեղս զիշերտան նման:

Աւատի ինչպէս կ'ըսէ թինտալ՝ պատճառ այսափ երկութից այլակերպութեան, լուսոյ ծաւալականութեան, մթնոլորտին կապուտակութեան, սրով մեր լուսոյ զգայաբանն չի նեղիր, պէտք է զմթնոլորտային փոշին համարել:

\* \*

Մթնոլորտին փոշոյ ունեցած կարերութիւնն աեսնելով երկրս հատունեցած յարաբերութեանց մէջ, կը մայ մեղ արդ նկատել զայն ուրիշ այս կարերութեանց տրամադրապէս հակառակ, այսինքն վնասակար տեսակիտովն, որ պիտի լինի յետինն. սակայն յամենեցունց միաբերան ասոր ուսումն կարելորապայն և օգտակարագոյն համարուած է, իբր մասն մարդկային տնտեսականութեան և առողջութեան:

Մեր գարուս ամենամեծ և նշանաւոր գիւտերէն մին համարուած և լնդունուած է ամենէն թէ տարափոխիկ հիւանդութեանց պատճառքն՝ են տեսակ մը գործարանաւոր էակներ, որք կ'աճին մարդու և կենանեաց մարմայն մէջ: Այս գործարանաւոր էակաց սերմունքն կը գտնուին օգոյ մէջ և անոր հսանաց ձեռքով տեղէ տեղ և աշխարհէ յաշխարհ կը փոխադրուին, մինչև որ գտնեն տեղ մը, զադար մը իրենց նպաստաւոր, միսկ բանիւ կենդանական մարմին մը: Անհաշտ և սիերիմ թշնամին առանց զգայի լինելու կը մանէ արեան խողովակաց մէջ: Կ ապէտ ժամանակ կը գտնուի անոր մէջ: Այս անիծեալ և ապականարար սերմունքն են մասն են մթնոլորտային փոշոյ, ոյլ իրենց կենաց սկիզբն և շարունակութիւնն երկրէս է: իսկ զօդն մուգրել ասոնցմէ և կամ ուրիշ որ և իցէ փոշիներէ: եթէ լինի կրացուցմամբ, և եթէ շարունակեալ ելեկարական դատարկ-

մամի (scarica) առաջարկութիւն մ'է, որոյ լուծման համար զոհ չենք լինիր, տեսնելով այս երկու և կամ աւելի միշտներով համեմտաքար փոքրիկ քանակի վրայ բնաբանական սենեկաց մէջ տրուած լուծումն: Բժշկութիւնն արդ այս բանիս վրայ կարող եղածին չափ կը ճնիի և կ'աշխատի, և եթէ գյա այն ժամանակ՝ յորում մէկ կողմանէ այս ապականարար սերմանց բնութիւնն և գործութիւններն յայտնուին, և միւս կողմանէ գտնուի միշտց մը՝ որով կարենան զօդն դտել և մաքրել այս վնասակար մահաբերներէն, նոյն ատեն մարդկութիւնն հակայական քայլ մ'առած կը լինի իւր բնական և բարդական կատարելագործութեանց ուղղոյն մէջ:

Թերեւս այս ուղղութեան մէջ սխալած լինի ՚ի սկզբան, թերեւս շփոթելով գործարանաւոր և գործարանաւորեալ ՚իսթերը, չափազանց միծցուցած լինի մանրագիտական յուզախըրն գրութեանց զօրութիւնքն, ՚ի զոր ուղելով գտնել այսու կենաց սկզբունքն, զոր իրենք առաջարկութիւն մը կը համարէին. այլ երբ մանրագիտակի զօրութիւնն ՚ի չափու ունելով, իբր իրեն առարկայ առին զօդ իրեն փոշովքն, որպէս պատճառ ամենոյն ապականութեան և հիւանդութեան, այն ատեն քայլ մ'առաջ կ'առնու գիտութիւնն զոր ամենեսին չէր յուսար այսպէս երագ կատարել: Արդ մանրագիտակիւ օգոյ փոշոյն յուզախնդրուզն առնեն ընդարձակ ասպարէզ մը բացուած է, յորում և մարդկային յամենայնի հետամուտ ոգին՝ սանձահարեալ և ուղղեալ այլ և այլ սայդ հետագուտական զրութեամբք, կը կենաց իրականութեան և իրականապէս հաստատեալ զործոց սահմանին մէջ, ուստի պիտի կարենայ կատարել մեծամեծ յաղթանակներ, որոց երբեք ակնկալութիւն չունէր: